

ԴԵՐԱՆՈՒՆԸ ՏԱՆՋՈՒԱԾ ԹԷ ՈՒԺԵՂԱՑԱԾ

Կը յիշեն անշուշտ ընթերցողները, որ « Բազմավէպ »-ի անցած տարւոյ Հոկտ.ի 10րդ թիւին մէջ ստորագրեք էի յօդուած մը « Չարաշար տանջուած դերանուն մը » վերնագրով: Անձնական երրորդ դէմքի կրկնակ դերանունն էր հայցական հոլովն էր ան՝ ինքզինքը, որուն — հակառակ քերականական կանոնի — իբր ուղղական հոլով կամ տէր բայի գործածութիւն տեսնելով շատերու եւ նոյն իսկ զտնական համարուածներու կողմէն, բողոքեք էի անոնց այս անկանոն սովորութեան կամ գործածութեան դէմ, ցոյց տալով սխալն ու յորդորեք էի զգրեք այլեւ ետ կեանայ շարաշար տանջելէ խեղճ դերանունս՝ սլացի պէս մտնելով անոր ամէն հոլովումներուն մէջ իրենց պոչատր զան: Ու, բուրովին վստահ բողոքիս եւ յորդորիս իրուացի բլլալուն, կը համարէի, թէ ոչ ոք պիտի դիմադրէ խօսքիս:

Մեծ եղաւ զարմանքս, երբ « Բազմավէպ »-ի նոյ. եւ Դիկա. ամիսներու միացած թիւերուն մէջ ստորագրուած տեսայ հայերէնի նշանախեցիին անգամ նախանձախնդիր արգոյ միարանակիցս Հ. Արսէն Վ. Ղազիկեանի կողմէն յօդուած մը, որով կու գար հարուած մ'ալ ինքն իջեցնելու խեղճ դերանունիս, որ — եթէ լեզու ունենար — պիտի գոչէր անտարակոյս. « Tu quoque fili mi! »: Դո՛ւն ալ, որդեակ իմ, զո՛ւն ալ հայկաբանդ Հ. Արսէն, կը հարուածես զիս:

Բարեբախտաբար միարանակիցս հարուածը այնքան մահացու չէ, վասն զի ինքն իսկ լաւ գիտնալով անիրաւարար տանջուիլը խեղճ դերանունիս, ու տեսնելով խախուտ հիմը իր պաշտպանելիք տեսակէտին չի համարձակիր ուրիշ անգամուան պէս իր սովորական վճիռն արձակել ու հրամայել, ըսելով « Մի՛ գրէք... այլ գրեցէք »: Եւ ոչ յայսպիսի միայն, այլ

եւ կանխաւ կ'իմացնէ, որ իր տեսակէտը պիտի պաշտպանէ ո՛չ թէ « խօսեցնելով լեզուն եւ կանոնը » այլ յայտնելով իր անհատական կարծիքը:

Յետոյ կը վերլուծէ ինքզինքը բարը, եւ օրինաւոր գտնելով անոր կրկնաւոր կազմութիւնը, ո՛չ միայն կ'արգարացնէ անոր իբր բարձր բարի ուղղական հոլով մը գործածութիւլը, այլ եւ կը ճգնի ապացուցանել օրինակներով, թէ ինքզինքը կրկնակ դերանունը զան իր մէջ ընդգրկելով ոչ թէ շարաշար կը տանջուի — ինչպէս կ'երեւէր ինձի — այլ մանաւանդ թէ կ'ուժեղանայ:

Առանց տատամսելու պիտի ունկնդրէի հեղինակաւոր ձայնին՝ հայկաբան ու քերականագէտ միարանակիցս՝ եթէ երբեք համոզուէի իր պատճառաբանութիւններէն, բայց, ինչու մեղքս ծածկեմ, չկրցայ համոզուիլ, ու բնազատաւ կը կրկնեմ Գալիլէոսին հետ, « E pure si muove! » — Եւ սակայն կը շարժի՛, եւ սակայն ճշմարտութիւնն իմ կողմս է, եւ ահա թէ ինչու:

Նախ, միարանակիցս խօսքերը կը վերկայեն, որ ճշմարտութիւնն աւելի իմ կողմս է քան թէ իրեն: Ահա իր խոստովանութիւնը. « իմ աշխատութիւններս զրիթէ մեծ մասամբ ոտանաւոր են, եւ անոնց մէջ չկան ինքզինքն ու նման ձեւերը: Վերջերս երկու խոշոր հատոր Թարգմանեցի արձակ, Պապինիի « Պատմութիւն Փրիստոսի »-ն, բայց չեմ կարծեր որ անոնց մէջ ալ գտնուին, ինքնագիրներու մէջ ալ արդէն չեն երեւիր »:

Այս խօսքերս կարողայն վերջ՝ բնական կու գայ ընթերցողին հարցնել միաբանակցիս, որ՝ եթէ ինքզինքն ու նման ձեւ

1. « Բազմավէպ »-ի 1929, նոյ-Դիկա. Թիւ 11 էջ 368:



ւերը հիշող են ու ներքելի անոնց գործածութիւնն, ինչո՞ւ այնքան կը խորշիս զու անոնցմէ, ինչո՞ւ գոնէ անգամ մը չես զործածած զանոնք հատորաւոր թարգմանութիւններուդ եւ ինքնազրութիւններուդ մէջ, մեղանչելով սա իրաւացի առածին զէմ, թէ «Նախ պարտ է աննիւ, ապա ուսուցանել», կը հրամայեն ուրիշներուն բան մը, որուն համն անգամ չես ուզեր առնել, կ'ըլլայ այսպէս բանն «Վարք Հաւանց՝» մէջ յիշուած նգնաւոր մը կ'ըսէ, թէ «Ոչ երբեք ուսուցի զոք (ուսմք) զայն ինչ, զոր նախ ես ոչ արարի»։ — Զի որ իսուցանէ զայլ ոք, պարտական է զի նախ ինքն գործենցէ զոր ուսուցանէ, քանզի գրեալ է՝ թէ մշակին նախ պարտ է ի պտղոյ ճաշակել»։

Գարծեալ միաբանակիցս կը պատմէ, թէ «Օր մը կեդրոնականի աշակերտներուս խօսելով ինքզինքի մասին... ըսի թէ քեւրականօրէն սխալ է ինքզինքի, ինքզինքի եւ այլն», ինչ որ էր նաեւ իմ բառն ու պաշտպանածս, ուրեմն «ի բերանոյ քումմէ դատեցար»։ Ու, յայտնի է, թէ ինչ որ սխալ է՝ ուղիղ չէ, եւ ինչ որ ուղիղ չէ, հետեւելի չէ, եւ ոչ ալ թոյլատրելի անոր գործածութիւնը ո՛ր է մէկուն։ Ասով հանդերձ միաբանակիցս կ'աւելցնէ, թէ «բայց եթէ ես գործածած ըլլայի (յիշեալ սխալ ձեւերը), եւ մէկը դիտողութիւն ընէր, ես զիս պիտի կրնայի արդարացնել»։

Շատ պարզ են խօսքերն միաբանակցիս, ըսել կ'ուզէ որ թէեւ քերականօրէն բացարձակապէս սխալ է գրել ինքզինքի, ինքզինքի, եւ այլն, բայց որովհետեւ ես հայերէն լեզուի օխոր պորտը մտած եմ, լեզուս ճարտար է, զբիչս ալ սուր, այս զէնքերովս կրնամ ես ցոյց տալ սխալը իբրեւ ուղիղ, աններելին իբրեւ ներելի, եւ այսպէս վարպետ փաստաբանի պէս արդարացնել յանցատրոնները։ Մակայն քիչ վերջը, կարծես խիղճը զարնելով, վրայ կը բերէ ու կը պատուիրէ իր աշակերտներուն, թէ «դուք սակայն, ուղիղ ձեւին հետեւեցէք»։

Գարծեալ, իր յօդուածի վերջաբանին

մէջ կը գրէ, թէ «Ճարուհակ մի գրէր, մի գրէր ըսելով ձանձրացուցի ընթերցողներս, գոնէ անգամ մըն ալ գրեցի՞ր ըսեմ, բայց... միղըր զորդին հիտը»։ Կը ներքէն ինձ արեօք չ'Արսէնս, որ ես ալ աւելցնեմ, թէ «միղըր նաեւ զրողը արդարացնողին հիտը»։

Միաբանակիցս այսքան բացայայտ խօսքերէն ու խոստովանութիւններէն վերջ, արդէն իսկ լուծուած կը համարուի խընդիրն ինքն իրեն, ու իմ կողմի ճշմարտութիւնը կանգնած յարթական իր բարձրաւանդակին վրայ, ու ցուցէ այլեւս տեղի չի Ֆնար վիճարանութեան, Բայց որովհետեւ միաբանակիցս կ'ուզէ իր առանձին տեսակէտը պարզել ինքզինքի մասին՝ յայտարարելով, թէ «Ոչ ոք ունեցած է տեսակէտը՝ զոր ես կ'ուզեմ պարզել հոս, ոչ հիմայ, եւ ոչ ալ սակէ առաջ երեւցած յօդուածներու մէջ»։ Ասինք ուրեմն իրեն, տեսնենք այդ բոլորովին նոր տեսակէտը, եւ ապա մինք ալ ըստ այնմ արտասանենք մեր այրն՝ այր՛, եւ ոչն՝ ո՛չ։

Միաբանակիցս որպէս զի կարենայ ուղիղ ցոյց տալ եւ արդարացնել ինքզինքին, ինքզինքին, ինքզինքին, ինքզինքնուս, ինքզինքնուս եւ նման անկանոն ձեւերուն գործածութիւնը կը սկսի նախ բացատրել ինքզինք բառին ծագումը։ Ու, ձեռք առնելով ինքն անձնական երբորդ զէմքի դերանունը, ցոյց կու տայ անոր հոլովումը զբարարի մէջ ա հոլովման տակ, եւ աշխարհարարի մէջ տարբերիլը անոր հոլովումին, ինչ՞պէս նաեւ կրկնուելով գործածութիւնը դերանունիս մէջ՝ զբարարի եւ թէ աշխարհարարի մէջ։ Յետոյ ուրեմն կ'ապացուցանէ օրինակներով, թէ ինչպէս ինքնին նոն զբարարի մէջ երբեմն դուրս կը ձգուի, եւ այսպէս մեր առջեւ կը զնէ ինք արմատ բառը նուէն թիթեւացած, որուն հայցականը կ'ըլլայ կ'ըսէ զինք, Ապա կը յաւելու, թէ «Գրաբարի մէջ ինքն եւ զինքն երկու առանձին բառեր են, որոնք աշխարհաբարի մէջ եղած են ինքզինք, մէկ բառ»։

2. Անդ, բ. ռ. 182, սպ. վննուի

Չսև առեր կապեր է ինքերը: Պուկերնէս բռնող խեղդող կայ որ մենք այդ երկու միացած բառերը՝ որ մէկ բառ եղած են՝ երկու բառ համարինք»:

Լիովին համամիտ եմ ինքն-զինքն կրկնակ զերանունին ծագումի մասին սուսած բացատրութեան միաբանակցէս, ինչպէս նաև օրինաւորութեան ինքնի նոյն թէ գրաբարի եւ թէ աշխարհաբարի մէջ երբեմն զուրս ձգուելուն, սակայն անհրաժեշտ հարկ մը չիմ տեսներ գրաբարի ինքն-զինքն երկու առանձին բառերը աշխարհաբարի մէջ գայով իրարու կապել ու մէկ բառ ձեւացնելը՝ Ասկէ աւելի մանաւանդ բնաւ համաձայն չիմ ու ապօրինի կը զուսնիմ ինչպիսիք հայցական հրովք իրբն ուղղական հրովք կամ տէր բայի գործածելը հակառակ քերականական կանոնի եւ վայելչութեան, եւ միաբանակցիս վերոյիշեալ խօսքերը շրջելով իրեն կը վերադարձնենիմ, հարցնելով՝ թէ «Պուկերնէս բռնող խեղդող կայ որ մենք այդ երկու առանձին բառերը գայով իրարու կապելով մէկ բառ համարինք», քանի որ ոչ մէկ մասնակ չեն ըրած զայն մեր հին նախնիք, հեղինակներ լեզուիս կրնայ միաբանակցիս գոնէ հունտի համար՝ ցոյց տալ գրաբարի մէջ հաստ մը միացած ինչպիսիք, եւս առաւել սա այլանունի ձեւերը ինքն-զինքնան, ինչպիսիքնէ, ինքնանքպիսիքնանց եւ այլն: Եւ եթէ մեր իմաստուն նախնիք երբեք օրինաւոր, պատշաճ եւ ճաշակաւոր չեն տեսած գործածութիւնը գրաբարի մէջ յիշեալ ձեւերուն, սով իշխանութիւն տուեր է աշխարհաբարի մէջ գործածելու գանոնք անոնց, որոնցմէ շատերը հայերէն լեզուի

ուղղագրութիւնն անգամ կ'անգիտանան, որոնց զէմ անդադար կը մաքառի նոյն ինքն միաբանակիցս»:

Թէ էե իմ խնդիրս ու բողոքս ոչ այնքան երկու զերանուններու իրարու հետ միանալուն ու մէկ բառ կազմուելուն մասին էր, որքան ինք զինք հայցականին իրբն ուղղական հրովք կամ տէր բայի գործածուելուն, սակայն միաբանակիցս կ'ուզէ առջեւն առնել նաև սոյն խնդրոյս ու բողոքիս, եւ հայերէնի մէջ գտնուած նմանօրինակ բառերու մէջըրբերմով կը ջանայ ապացոյցանել եւ հաճուզել ընթերցողները, թէ աշխարհաբարի մէջ «ինքն զինք» նուրբ զուրս նետելով՝ եկեր իրարու հետ միացրել են, ու ձեւացրել է ինչպիսիք մէկ բառ»: Առ այս օրինակ կը բերէ գրաբարի, Երկիր պագանելը, որ եղեր է երկրպագել, երկիր գոյականին կրճատուելովը, եւ պագանել բային իրմէ զուրս նետելովն ա եւ Գ զիրբերը: Օրինակ կը բերէ նաև զոյնգոյնք, քնչքնք, ծառակ եւ նորզնոր բառերը, ու կը համարի, թէ սոյն կրկնակ բառերը իրարու կապող գան է նոյն ինքն հայցականի գայ, որով ձեւացրել են առոնք բառեր, ուսկից կը հետեւցնէ, թէ առոնց պէս կազմուած բարբ բառ մըն է նաև ինչպիսիքն, յետոյ կ'աւելցնէ, թէ «գայ զիրը միայն հրովքի համար եղած չէ. սաստկացուցելչ զիր մըն է, եւ հրովքներուն մէջ եթէ ամենէն ուժեղն է հայցականը՝ պատճառը գայ ունենալն է. եւ միայն ինքը չէ գայ ունեցողը. բացառականն այլ գայ կ'առնէ, գործիականն ալ, զմտանէ, զնովաւ. տարկանն ալ, հարկանն իմ ծագի գծափի, զհամարաի, զանի, զա-

1. Այս իմ կարծիքն է նաև աշխարհաբար լեզուի ամենէն հեղինակաւոր անը Շ. Արս. արք. Այալեան, որ գրաբարի պէս միշտ իւրումէ անշուտ կը գրէ ինքն երբոր զէժն կրկնակ հուղիքը, այսպէս. Եր. ինք իրեն, ինք զինք, ինք իրմէ, ինք իրով. Յոր. իրենք իրենք, իրենք զիրենք, իրենք իրենքմէ, իրենք իրենքմով. Տ՛ս Քեր. արդէ շայ լեզուի. Բ. արք. Վիճենա, 1888 էջ 31.

2. Շ. Ա. արք. Այալեան յետ ըսելու, թէ «ինքն անձական զերանունի երբոր զէժն առաջին եւ երկրորդ

զէժնի կզակներուն հետ ալ կը միանայ ստացական յօդով. ինչպէս ինք զինք, ինք զինք (ինքն զինք), ինք իրեն, ինք իրենք, եւ այլն», կ'աւելցնէ ապա «Այսպէս սակէ՛ շատ մը խորք ու սխալ գործածութիւններ կ'այտնեն, որ մեծապես գտառաի են, ինք-զինքիս, ինք-իր-զինք, ինք-իր-զինք, մանաւանդ Յոյն. ինքն-իր-զինքիս կամ ինք-իր-զինքներս. եւ սեռ. կամ քաց. ինք-իր-զինքիս, ինք-իր-զինքներուս, ինք-իր-զինքներս. եւ այլն»: Քեր. արդէ շայ լեզուի. Բ. արք. էջ 31.

մօրի, զարկանեւ զբարի, զգեաճի, եւ այլն : Ատոնք բոլորն ալ ուժեղ հռոմբեր են : Ուժեղ է գայնզոյն, ուժեղ է բիբրիքն :

Ատոնցմէ զատ՝ քաղելով Հ. Ա. Բագրատունիի « Զարգացելոցէն՝ կը բերէ ուրիշ օրինակներ ալ բայերու, զոյականներու, անականներու, մակրայիներու եւ այլն, որոնք զան իրենց մէջ ընդգրկելով ձեւացած են մէկ մէկ բարդ բառ, եւ միանգամայն աւելի ուժեղացած : Ահաւասիկ մի քանին այդ օրինակներէն, « Զօջաբաղու թիւն, զառաջաւորութիւն, զառիվայր, զառիվբր, զմիմանսզրկութիւն, զայլոցկերութիւն, զայլազրկութիւն, զմիմանսպանութիւն, զաստուածարհամարհութիւն եւ այլն » :

Հ. Արսէնիս եթէ չի նեղանայ ինձ, զինքը պիտի նմանցնեմ հոս յանցաւոր աշակերտի մը, որուն երբ առջեւը կը դրուի իր յանցանքը, ինք զինքը արդարացնելու համար՝ կ'ըսէ ուսուցչին, թէ « միայն ես չեմ ընդոյն, ինձի պէս ուրիշներ ալ կան », գիտատրով հարդիւժ, որ ըրածն յանցանք է :

Գալով միաբանակցիս մէջ բերած վերոյիշեալ նման օրինակներուն, պիտի ըսեմ, թէ անոնց կազմութիւնը կամ պարագան բոլորովին տարբեր է, ու չեն կրնար աւնոյնք իբր արդարացուցիչ օրինակ ծառայել ինք-դիւք կրկնաւոր դերանունին իբր ուղղական հոլով կամ տէր բայի գործածուելուն անկանոնաբար : Առ այս, նախ կը հարցնեմ միաբանակցիս, որ եթէ՝ իր ըսածին պէս՝ զբարարի մէջ իրարու հետ միանալով կազմուեալ է ինքզինք մէկ բարդ բառ, եւ եթէ զիրենց կապող զան պարզացէս սաստկացուցիչ գիր մըն է եւ ոչ այլ ինչ, ապա ուրեմն ի՞նչ հոլով է ինքզինք, ուղղական թէ հայցական : Միաբանակցիս կը պատասխանէ, թէ « բաց ի ուղղականէն՝ որ չըլլար », ուրեմն կը մնայ ըսել, թէ հայցական է, եւ եթէ այսպէս է, ի՞նչպէս ներքին կ'ըլլայ գործածել հայցական հոլով մը իրրեւ ուղղական կամ տէր բայի :

1. Մեր գիտածն ինք զինք հայցական է, որուն ուղղական է ինք

Հ. Արսէն առաջինը չէ մեզի իմացնողը կամ անդրադարձնողը, թէ զայ գիրը միայն հոլովի համար եղած չէ. « սաստկացուցիչ գիր մըն է միազամայն, ինչ որ արդէն գիտէինք, եւ նոյն իսկ Հ. Արսէն իագրատունի իր « Զարգացելոց ին մէջ կ'ըսէ, թէ « Գիտանի զ տառ անանցական իբր սաստկացուցիչ նշանակութեան », որուն օրինակներ ալ կը բերէ, ինչպէս : Անց, զանց, առաջին, գոռաջին, առաջաւոր, զառաջաւոր, աչացու, զաչացու, այրուց, զայրուց, արդ, զարդ, արթուն, զարթուն կամ զուարթուն, անխուլ, զանխուլ, անցանեմ, զանցանեմ, արմանամ, զարմանամ, հղծանեմ, զհղծանեմ, եւ այլն » : Սակայն իագրատունին ոչ երբեք կը պաշտպանէ կամ կը վարդապետէ, թէ այս ոճով կազմուած գոյական կամ անական բառերուն հայցականը կրնայ հոլովի իբր ուղղական հոլով կամ տէր բայի, ինչպէս կը հոլովեն անկանոնաբար ինքզինքը :

Վերոյիշեալ օրինակներն ու նման ձեւերը ինչ կերպով ալ յօրինուած բառեր ըլլան, տանն պարագայի մէջ, անոնք նախնեաց հեղինակութեամբ վաւերացած ու նուիրագործուած ուղղական բարդ բառեր են, որ կը հոլովին ըստ օրինի ցերեականական կանոնաց, իայց ներքին պիտի ըլլան արդեօք, եթէ մէկը՝ հետեւելով ինքզինքի ալանդակ օրինակին՝ յիշեալ բառերէն միոյն հայցականը գործածէր իբր ուղ. հոլով, զոր օր. առնելով զարդ բառին հայցականը՝ զգարդ, հոլովէր զայն աշխարհաբարի մէջ այսպէս, զգարդ, ըզգարդի, զգարդէ, զգարդով :

Գալով միաբանակցիս մէջ բերած վերոյիշեալ ուրիշ բառերուն՝ պիտի ըսեմ, որ անոնց մէջ մտած գայներուն բոլորն ալ ամէն անգամ զանոնք « սաստկացնելու կամ ուժեղացնելու համար ներմուծուած չեն, այլ ատոնք — ինչպէս իագրատունին ալ կ'ըսէ — « երբեմն աննշան են », ըստ անգամ ալ ինքնադատութիւններ գանազան բայերու, նախադասութիւններու եւ այլն, որոնք՝ լեզուի յատուկ կանոնին

համեմատ՝ ի բնէ կը պահանջեն զ գիրը կամ նախդիրը, որ իւրաքանչիւր բային կամ նախադրութեան պահանջածին համեմատ՝ կը դուրս երբեմն հայցականի, երբեմն բացառականի, երբեմն ալ զործիականի վրայ: Չոր օր. մինչդեռ աշխարհաբարի մէջ կ'ըսեն հարցնել մեկուն, աղաչել մէկուն. քարի զարնել, գետինը զարնել. գոհանալ Աստուծակ, ըսել՝ լսել անոր վրայ, անոր համար. բոցի վրայ դնել. գետը անցնիլ եւ այլն, զրաբարի մէջ մի եւ նոյն խօսքերը կ'ըսենք տարբեր հորովնորով, ինչպէս, հարցանել զոք, աղաչել զոք՝ հարկանել՝ զարկանել՝ զարկուցանել զքարի, զգետնի. գոհանալ զԱստուծոյ, ասել՝ լսել զմեկուն. ածել զոքով. անցանել զգետնով եւ այլն. որովհետեւ զրաբարի մէջ՝ հարցանել, աղաչել բայերը իրենց խնդիրը կը պահանջեն զայով հայցական. հարկանել՝ զարկանել՝ զարկուցանել զայով տրական. գոհանալ՝ ասել՝ լսել զայով բացառական. ածել՝ անցանել զայով զործիական: Ու, ըստ իս՝ պարզապէս ենթադրական կամ երեւակայական է կարծելն, թէ վերայիշեալ հոլովներն իրենց վրայ իբր խնդիր առնելով զան ուժեղացած ըլլալն, քանի որ մի եւ նոյն բառերու կամ լուծարներու վրայ բնաւ նշան մը չի տեսնուիր ուժեղացած կամ սաստկացած ըլլալու աշխարհաբարի մէջ. եւ յիրար ուժեղութեան կամ սաստկութեան ինչ նշանն կայ սա խօսքերուս մէջ, հարցնել մէկուն, գոհանալ Աստուծակ, ըսել՝ լսել անոր վրայ, բոցի վրայ դնել, գետը անցնիլ, Արդ, ծիծաղական չէ՞ միևնոյն բառը կամ խօսքը զրաբարի մէջ ուժեղացած ու աշխարհաբարի մէջ տկարացած համարելը:

Միաբանակիցս — ինչպէս վերը յիշեցինք — օրս իրենց մէջ ընդգրկած ըլլալուն պատճառաւ ուժեղացած բառեր կը համարի նաեւ ցոյնցոյն, թելոյթի, նորգոր, եւ այլն, ինչ որ՝ ըստ իս՝ լուի ենթադրական է եւ ոչ հիմնաւոր:

Նայա, մէջ բերուած երեք բառերը չեն հին նախնեաց, այլ յօրինուած են վերջին

զարերու մէջ, ու գործածուելով իբր ուսուցորէն՝ չեն կրնար օրինակ ծառայել մեզ, ամենաւանդ նորգոր բառը՝ չենք սխալիւր կարծեմ, եթէ ըսենք որ կաղապարուած է ուսուցորէն նորեր կամ թուրքերէն եկի եկնի բառին վրայ. նոր ու եկնի գիտենք, բայց ինչ են նոյն ու եկի ընդունի՞նք զասոնք ալ իբր հարագատ հայ բառեր, թէ վտարենք իսկոյն: Ասկէ զատ յիշուած այդ բառերուն մէջ մտած զայերն ուրիշ բան չեն, եթէ ոչ նախդիրներ քան նախադրութեան, որ զայ կ'առնէ, ուստի վերայիշեալ օրինակներուն մէջ կը նշանակէ, թէ գոյնը քան զմիւս գոյնը տարբեր է. զանազան է, գեղեցիկ է. թեւը քան զմիւս թեւը գեղեցիկ է, նորբ է, զանազան է, եւ այլն:

Միաբանակիցս իբ պաշտպանած խախուտ տեսակէտը արգարացնելու եւ ընթերցողները համոզելու համար, թէ ինքզինքնի գոն սաստկացուցիչ գիր մըն է եւ ոչ այլ ինչ, անպակտով օրինակներ ալ կը բերէ մեզ, ի մէջ այլոց մեր առջեւը կը դնէ Ղուկասու աւետարանին իր. 53 համարի սա տողը «ուր չէր բնաւ զոք եղեալ», եւ կը յաւելու, թէ «յունարէնը որ է, լատիններէնը որ», յետոյ կը հարցնէ մեզ, թէ «հայերէնը ինչու զոք է, երբ իմաստն է «ուր մէկը զբուած չէր», ինչպէս Յովհաննու աւետարանին մէջ ԺԹ. 41 զբուած է ուղիղ կերպով «յորում ոչ ոք երբեք էր եղեալ», ու կը պատասխանէ ինք իբ հարցումին, թէ ուրեք ուժ տալու համար զրբ են զայն:»

Որքան կը դարգեմ մեր հին նախնիքը, նոյնքան ալ կը սիրեմ անոնց կանոնադրած ու կերտած հիմնալի հայկական լեզուն, որուն իւրաքանչիւր բառերը իբր նշխար պիտի համբուրէի, պայմանաւ միայն որ ապահով ըլլայի. թէ ատոնց ստուգուկերտուած են եւ գրուած օժտմալից մասերով պաշտելի մեր Նախնեաց ու չեն խանգարուած բնաւ ընթացքին մէջ երկար զարերու: Արդ, միաբանակիցս ապահով է եւ կրնայ զիս ալ վստահացնել, թէ յիշեալ խօսքերուն մէջ գտնուող զոքի գ

գերը դրուած է բուն իսկ թարգմանչէն եւ յետոյ յաւելուած չէ ազէտ կամ սխալ ընդօրինակողէ մը եւ կամ ուրիշ ո՛ր եւ է կերպով ներմուծուած, ինչ որ շատ հաւանական կ'երեւի ինձ, քանի որ յայտնի սխալ մըն է գործուածն հոն, տէր բային փոխանակ ուղղականի՝ դեմը հայցական սեռի խնդիր, ինչ որ ըլլալու բան չէ, զոր ուղղեր են յոյն եւ լատին քնազիրերն, ինչպէս նաեւ թարգմանիչն Յովհաննու աւետարանին, որուն համար նոյն ինքն միարանակիցս կը վկայէ, թէ «զրուած է ուղղի կերպով», որով եւ կը հաստատէ, թէ սխալ է Ղուկասինը, եւ հետեւաբար՝ քաշկուտուք եւ անհամոզիչ աղտարացում մըն է միարանակիցս քսիչն, թէ հոն «ուժ տալու համար դրեր են զան»։ Այսով հանդերձ, ի յարգանս իր հնութեան, կրնայ մնալ իր տեղը այդ եկամուտ զան, միայն թէ միարանակիցս զայն իբր բարի ու հեռեւեւի օրինակ չի բերէ ընթերցողներուն, գիտնալով որ «մէկ ծիծեռնակով զարուն չի գար» մանաւանդ փետրաթիփ ծիծեռնակ մը, եւ թէ խոհեմութիւն չէ հիմնել շէնք մը խախտուտ հիման վրայ։

Միարանակիցս իր պաշտպանած «խերգիւքը» եւ անոր նման ձեւերը հայերէնի մէջ խօթելու համար՝ օգնութեան կը դիմէ նաեւ ստորին դասակարգին, ուսկից զուարճալի օրինակներ կը բերէ մեզ, որոնց վրայ ինքն ալ կը ծիծաղի կուշտ մը։ «Հոս (Վենետիկ) զաւառացի ընտանիք մը կայ, կ'ըսէ, Մասնունէ, որոնցմէ յաճախ կը լսենք զիւրք եկու, զիրենք զսիւն ու նման ձեւերը»։ Ուրեմն ուղիղ են բերունէն լուսածններն այդ ընտանիքին, հետեւելո՞ւ ենք անոնց։ Յետոյ կը պատմէ դեռ աւելի զուարճալի պատմութիւն մը։ «Օր մը, կ'ըսէ, զպրոցական ընկերներով Պարսիկացիի շրջակայ գիւղերէն մին այցելուութեան էինք գացեր։ Առաջին գործերնիս զպրոցը տեսնելն եղաւ։ Ուսուցիչը կամ կատավարիչը սորոց մէջ վեր վար կը քալէր։ Մեզ պատուով ընդունեցաւ, մայրաքաղաքէն կու գայինք, խօսակցութեան մէջ էինք՝ երբ սողու մը խելքին փչեց եւ

եկաւ հարցուց ուսուցչին. «Պարոն ուսուցիչ, կոնակին զրարարն ի՞նչ է»։ — Զկոնակը փռչեց ուսուցիչը։

Ես փերթ մը փրցուցի շրթունքէս՝ զըսուելու համար խնդուքս, ուրիշ մը նոյնքան ճարտար չեղաւ, այլ կամքէն անկախ շնախատեսուած ձայներ լսեցուց, երրորդը շողիքէ հարուստ՝ ինչ կար բերնին մէջ՝ զուրս զգայեց... Չարդուեցանք... բայց իրաւունք ունէինք Չարդուելու կարծեմ թէ ոչ. մարդը շատ լաւ ըսաւ. այն ատեն զեռ անտեղեակ էինք թէ կուտն ընտիր բառը կայ, սա կուտն որմէ կ'ելլէ կոնակ բառը. մարդը սաստկացուցիչ զան ալ դրաւ՝ եղաւ գնաց»։ Ու, զան այն աստիճանի՝ սաստիկ է եղեք, որ կոնակի միւս կողմէն զուրս ելեր է չրի պոչով...։ Պրովօ աֆէրիկ, կեցցէ միարանակիցս, որ այսքան ներողամիտ կը գտնուի մեղաւորներու հանդէպ, մինչեւ իսկ կոնակ ծակող ուսուցիչ մը, եւ ոչ այսչափ միայն, այլ եւ զպաշտպանէ զանի՝ ըսելով, թէ «մարդը շատ լաւ ըսաւ»։ Եթէ այդպէս է, հատ մըն ալ ես իրեն պատմեմ, որ զուցէ աւելի գերազանց է քան իր պատմածը, ըստ որում իր մէջ կը պարտուակէ աւելի առատ եւ ուժեղ գոյներ։

Լսած եմ ականատես վկայէ մը, թէ Դրանսիլուանիոյ Եղիսաբեթուպոլիս քաղաքին մէջ կար հայ մը, որ Վենետիկ ուսած եւ անկէ վերադարձած ըլլալուն՝ ժողովուրդը կը կոչէր զինքը փաղաքըական անունով Վենետիկ աղայ, որ եւ միանգամայն մեծ համբաւ ունէր զբարբաղէտի։ Օր մը կը հարցնեն իրեն, — Վենետիկ աղայ, զբարբարն ինչպէս լեզու է, — շատ դուրին լեզու մըն է, կը պատասխանէ, դի՛ր գոն, դի՛ր ինչին՝ կ'ըլլայ զբարբար, զոր օր. «Թոռուցեալ զՊէշտէրէկէ ի յամպահովանեց եկն զբարբար»։ Ու, այս ուկեղաբան զբարբարովն Վենետիկ աղան ըսել կ'ուզէ եղեր, որ «Պէշտէրէկէն ճամբայ ելլելով՝ հովանոցը զուրս բռնած», գացեր է բարբար»։ Կարծեմ, թէ

1. Կ'երեւի անձրեւ կու գայ եղեր։

այս պատմութիւնն ալ վար չի մնար միաբանակցիս պատմածէն, իրեն պէս ես ալ բանք արդեօք, թէ վիճենտիկ ազան շատ լաւ բաւա՞, սաստկացուցիչ գտն զրաւ կռնակը Պէշտերէկի, ինչի, յին ալ խօթեց հովանոցին, թոռա հասաւ բաղնիք, սաստկացուցիչ գայ մին ալ ասոր կացուց, եղաւ գնաց... Բայց ինչո՞ւ հետունները երթանք մինչեւ Եղիսարեթուպոլիս ու վերջովինք ահիւնները մեր գրարարագէտ վիճենտիկ տղային, հոս քիթերնուս տակը՝ Պոլիս ալ, կը հանդիպինք երբեմն օրաթերթերու մէջ ոսկեզարեան լեզուի նման օրինակներու։ Վերջերս «Նոր Լուր»-ի մէջ կարդացի հետեւեալ տողերը «Վիճենտիկ 23 Ապրիլ (Հետագիր) — վիճենտիկ Մխիթարեան Միաբանութեան համագումար ժողովը որոշեց 1. Յորեկար Ստեփանէֆ. կուրտիկեանը կարգել «Պատուաւոր անդամ հայկական Ճեմարանի Մխիթարեան Ուստի»։ 2. Ամէն տարի 23 Ապրիլին տօնել Ս. (սուրբ մի կարգաբա՞) կուրտիկեանի անունը։ 3. Ս. Ղազարու վանքին արեւելեան կողմնաշխարհը գետեղել մարմարեայ կոթող մը, որուն վրայ պիտի քանդակուի «Աստ հանգչին զՉգոնութիւն, զպարտաճանաչութիւն եւ զկուրտ» (կուրտիկեան) է հոսս — Արդ, կը հարցնեմ միաբանակցիս, թէ յիշեալ երեք բառերուն կպած ընդգծեալ երեք պոչաւոր գայերն ինչ գործ ունին հանգչիլ չէ՞զոր բայէն վերջ, մանաւանդ որ երեք այդ բառերն ալ են տէր բայի, բանք անցնինք, թէ անոն ալ սաստկացուցիչ գայեր են, թէ խարազանով վտարենք երկայնատուտն այդ ճիւղները։

Թողովը զինքը եկաւ, զիրենք ըսին Սամոնցի ընտանիքին, զհետակը Պարտիզակցի ուսուցչին, զՊէտրիկին, ի յամպակովանին, զբարեբեք վիճենտիկ աղային, զՉգոնարիւնը, զՊարտաճանաչարիւնը եւ զԿուրտը՝ «Նոր Լուր»-ի գրողին, կը վերջացնեմ երկար յօդուածս ամփոփելով գայն հետագայ հակիրճ տողերուս մէջ։

1. Անձնական երբորդ դէմքի կրկնակ զերանունի մը հայցական հոլովն է ինքն-զինքն կամ ինք-զինք, որուն ուղղականն է ինքն կամ ինք։

2. Մեր հին Նախնիք գրարարի մէջ երբեք ընդունած չէն ինքն-զինքն իրբու մէկ բառ կամ ուղղական հոլով կամ տէր բայի, այլ հոլոված են զայն միշտ անշատ ու գործածած իրբու հայցական հոլով կամ սեռի խնդիր։

3. Հայկարան ու քերականագէտ հեղինակաւոր անձինք՝ ի մէջ որոց՝ Հ. Ա. Բագրատունի, եւ Հ. Ա. արք. Ալարեան միշտ գործածած են ինք-զինքը ըստ օրինի գործածութեան հին Նախնեաց, մանաւանդ Այաւնեան որոշ յայտարարած, թէ խորք, սխալ, եւ մեծպէս զգոյնայի է «Բնք-զինք»-ի գործածութիւնը իբր մէկ բառ, ուղղական կամ տէր բայի։

4. Նոյն իսկ միաբանակցիս խոստովանութեան համաձայն՝ «քերականօրէն սխալ է ըսել ինքզինքն, ինքզինքն եւ այլն, որոնց գործածութենէն ինքը միշտ խորշած է իրբու մահուց մեղքէ, աշակերտներուն ալ պատուիրած՝ ըսելով, թէ «զուր սակայն ուղիղ ձեւին հետեւեցէք»։

Այս տուեալներուն վրայ յեցած՝ կը ստիպուիմ յայտարարել արգոյ միաբանակցիս Հ. Արսէն վ. Ղազկիկեանի, որ ընդունելի չէ ինձ եւ աններելի սխալ մըն է քերականօրէն սա իր «զաղափարն ու կարծիքն», որով կ'ուզէ որ «մնայ տեղը ինքզինքի եկամուտ գտն, եւ իրբու ուղիղ գործածուի ինքզինքն, ինքզինքն, եւ այլն, համարելով գտն սաստկացուցիչ»։ Ու կը վերջացնեմ խօսքս սա կարծիքով ու հաստատ համոզումովս, թէ միաբանակցիս յիշեալ զաղափարը ու կարծիքը ընդունելով, ինք-զինք կրկնաւոր զերանունս ո՞չ թէ կ'ուժեղանայ, այլ կը տանջուի չարաշար։

2. Եօրեմ վ. Արճոտեան

Կ. Պոլիս 1980 Յունիս 4

Ե. Խ. — Յաւոր թիւն Հ. Ա. Ղազկիկեան պիտի պատասխանէ։

2. Աճ, 28 Ապրիլ, 1980.